

լան տեղ տեղ, բայց շուտով հանդարտեցան։ Երբոր ազգ մը կարթընայ ու իւր ազգութիւնը կիֆընաւէ, ամէն գլխէ մէկ մէկ ձայն կենէ թէ ազգին ճշմարիտ օգուտները որոնք են, եւ ինչ ճամբով կրնան ձեռք ձրդուիլ. ուստի զարմանք չէ որ այլ եւ այլ տարածայնութիւններ ու երկպառակութիւններ ծագին այն ազգին մէջ մինչեւ շատ տարիներ։ Այսպէս եղաւ նաեւ Բուլղարաց՝ երբոր 1856-ին քանի մը ազատութիւններ տրուեցան իրենց։

Ռուսաց օրագիրներէն մէկը կհարցընէ թէ ինչ է արգեօք պատճառն որ Բուլղարներուն մէջ ազգասիրութեան հոգին չէ մեռած նա եւ այնքան հալածանքներէ ետքը զոր քաշեր են Ցոյներէն ու Տաճկլներէն. եւ ինքը պատասխան կուտայ թէ ասոր մի միայն պատճառն է իրենց ազգային գաւանանքը, լեզուն, սովորութիւններն ու արարողութիւնները։ Դաւանանք ըսելով աստուածաբանական բարակ խնդիրներ չհասկընամք, կըսէ օրագիրը, վասն զի Բուլղարաց մէջ ամենէն լուսաւորեալ մարդիկն անդամ հազիւ թէ պէտք եղած տեղեկութիւններն ունին անոնց վրայ. հապա այն մտքի համոզմոնքը՝ որ հալածանքով աւելի եւս կհաստատուի մարդուս վրայ, եւ մեծ ոյժ կուտայ անոր որ իւր ազգութենէն չբաժնուի։

Այն երիտասարդ Բուլղարներն որ եւրոպայի մէջ քիչ շատ ուսում առեր էին, իրենց երկիրը դարձածներուն պէս՝ սկսան ազգասիրական սկզբունքներ տարածել ժողովրդեան մէջ. բայց որովհետեւ նոյա առած կրթութիւնը կիսկատար էր, եւ երիտասարդական եռանդը անխոհեմ, շուտով կառկածելի եղան Բուլղարաց ծանրագլուխ, բարեպաշտ ու պարզամիտ մասին, որ յայտնապէս կտեսնէր այն երիտասարդաց վրայ չափազանց սէր մը ազատութեան խզճի, եւ որ մեծն է՝ բարզյական սկզբունքներու ծռութիւն. ուստի եւ զգուշացաւ նոյա խօսքերէն ու գործքերէն։ Օմանեան տէրութիւնը այնչափ վտանգ չտեսաւ այն շարժմունքէն՝ իրեն քաղաքականութեանը համար, որչափ

Ֆէնէրցի Յունաց պատրիարքարանը իրեն իրաւասութեանը եւ շահուն համար. ուստի սա Բուլղարաց ազգայնութեանը գէմ հալածանքը սաստկացուց այս տարիներս. որովհովմէական քարոզիչներն ալյարմար ատեն գտան ժողովրդեան մէկ մասն իրենց փարախը ձգելու՝ ազատութիւն եւ ազգութեան պահպանութիւն խստանալով նոյա. թէպէտ եւ շուտով իմացան գործով նաեւ այն Բուլղարները, ինչպէս որ հասկրցեր էին ուրիշները, թէ անձրեւէ փախչելով՝ կարկափ բռնուեցան . . . :

Կոստանդնուպօլսոյ մէջ 1857-ին Բուլղարները ընկերութիւն մը հաստատեցին՝ աղգային գրականութիւնը ծաղկեցընելու նպատակաւ։ Այս ընկերութիւնը նոյն տարին օրացոյց մը տաեց, եւ յետոյ սկսաւ օրագիր հրատարակել։ Ընկերութեան հիմնադիրներն էին Ցանքնով, Մարբինով եւ Սլաւչել։

Վերջապէս արեւելքի ազգային շարժմանց զարմանալի տեսարաններէն մէկն ալ Բուլղարիան է՝ իրեն երեք մլլիոն ժողովրդով, որ կընակին Գանութ եւ Թիմոք գետին մէջտեղուանքը, Նիշ, Փերզերին, Օխրի, Սելանիկ, Էտիրնէ, Սիղէպոլու, Պուրղազ, Վիտին, Շումնու, Վառնա քաղաքներն ու անոնց գեղերը, եւ մեծ մասը երկրագործութեան հետ կըլինին։ — Խրիմ եկող Բուլղարները վիտինու գաւառէն են։

Բուլղարներն ընդհանրապէս բարեսիրա, մաքրասէր, չարքաշ, աշխատասէր եւ առողջ մարդկիկ են. աւելորդ զարդասիրութիւն ամենեւին չունին, եւ օտար ազգաց սովորութիւններուն հետեւիլը իրենց համար մեծ ամօթ կհամարին։ Խիստ քիչ ընտանիք կրդմանաւին, այն ալ միայն մեծ քաղաքներու մէջ, որ իրենց քովի ազգերուն՝ այսինքն Ցունաց, Տաճկաց, Ուլահներուն ու Սլրֆերուն պէս կհագուին ու կվարուին, ինչպէս որ ահա հոս գրուած պատկերին մէջ ալ կերեւնայ։ Իրենց սովորական հագուստը՝ ձմեռը ձերմակ հաստ չուխայ, մուշտակ, եւ ամառը ձերմակ կտաւ է, եւ կանայք միշտ կարմիր գոգնոց կկապեն մէջքերնին։ Կերած հացերնին սովորաբար բաղարջ է։

### Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն.

Լաւ իցէ քեզ՝ թէ մեղապարտ ամբոխի  
Զեռըն տայցես վեհանձնութեանըդ ջանիւք,  
Քան լըքանել զմի ոք այր զեղկելի  
Զոր ձեռընիաս իցես առնել երջանիկ։

ԿՐԵՍԵ: